

Արտաշէսեան Հարստութեան հիմնադիր՝ Արտաշէս Ա. ի պղինձէ դրամը

ԱՍՊԵՏ Յ. ՏՕՆԱՊԵՏԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Արտաշէս Ա., Արտաշէսեան թագաւորութեան հիմնադիրը, հարստութեան առաջին թագաւորը չէր. ան զաւակն էր հին Հայկազեան ընտանիքի մը, որ Արբելայի ճակատամարտէն ետք թագաւորեց Հայաստանի վրայ: Հստ հնազիտական նորագոյն յիշատակարաններու, ան որդին էր Զարեհ անուն իշխանի մը (1): Վերջերս՝ Խորհրդային Հայաստանի մէջ, Թեղուտի մօտերը գտնուեցան երկու նոր յիշատակարաններ, որոնք հաւանաբար ծառայած ըլլան որպէս Արտաշէսեան Հայաստանի սահմանաքարեր: Ասոնց վերաբերեալ խիստ շահեկան յօդուած մը ստորագրեց Գ. Կարախանեանը, (2) յայտնաբերելով կարեւոր նորութիմներ, որոնցմէ մէկը մեզ մեծապէս շահագրգռեց: Գ. Կարախանեան նշմարած է որոշ նմանութեան մը դոյութիւնը սահմանաքարերուն եւ Արտաշէսեան թագերու ձեւերուն միջեւ: «Վերեւի մասում նրանք վերջաւորում են արքայական թագ յիշեցնող երեք ատամներով, ըստ երեւոյթին ընդգծելու համար թագաւորի անունից եւ նրա հրամանով կանգնեցնելու հանդամանքը» (3): Իսկապէս՝ թէ սահմանաքարերուն եւ թէ արտաշէսեան

1) Յ. Մամանիեան, Քննական Տեսութիւն Հայ ժողովրդի Պատմութեան, Ա. Խոր., Երևան 1944, էջ 129-132: Այս Զարեհը պէտք չէ շփոքել Մոփի քառակը Զարեհի հետ:

2) Գ. Կարախանեան, Արամերէն Նորայայտ Երկու Արձանադրութիւններ, Պատմա-քանակական Համական, 1971, քի 3, էջ 274-276:

3) Նոյնը, էջ 275:

թագերուն վերի մասերը կը ձեւացնեն ատամնաձեւ եւ կամ կոնաձեւ զարդեր : Կարախանեան, հակառակ որեւէ Արտաշէս Ա.ի դրամ տեսած չըլլալուն, յաջող գուշակութիւն մը ըրած է : Հաւանաբար ան ի մտի ունեցած է աւելի ուշ թողարկուած արտաշէսեան դրամներու վրայ տեսնուող թագերուն տիպը :


Մեզի այնպէս կը թուի թէ այս կոնաձեւ զարդերը, անցեալին մէջ հաւանաբար որպէս նախատիպ ծառայած են թէ հայ եկեղեցական ճարտարապետութեան եւ թէ հայ կղերականներու գլխանոցներու սկզբնառութեան :

ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐ

Շահեկան է դիտնալ թէ վերջին 25 տարիներու ընթացքին մեծ թիւով հայկական դրամներ գտնուեցան, որոնց մեծ մասը կիլիկեան շրջանին կը պատկանի, իսկ յարաբերաբար փոքր մաս մըն ալ նախակիլիկեան այլ շրջաններու : Ուրախ ենք ըսելու թէ նոյն ժամանակաշրջանին կարդ մը լուրջ ուսումնասիրութիւններ լոյս տեսան թէ հայ եւ թէ օտար դրամագէտներուն կողմէ, որոնք կարեւոր պատմական եւ դրամագիտական յայտնաբերումներ կը պարունակին (4) :

Հայկական Պետութեան կանոնաւոր կերպով չգոյատեւելուն պատճառով, անկասկած հայ դրամագիտութիւնն ալ իր կարդին ընդհատուած շրջաններ ունի : Այս պատճառով կարդ մը դրամադէտներ զուտ հայկական շրջանը նկատի կ'առնեն - այլ խօսքով, երուանդեան, Արտաշէսեան եւ կիլիկեան շրջանները : Այլ հեղինակներ, ինչպէս Պասմաճեան, նաեւ նկատի կ'առնեն կիսանկախ կամ օտար տիրապետութեան շրջանի դրամները, զոր օրինակ, հռոմէական, արաբական, եւայլն : Բայ իս՝ զանց առնելով «զուտ» հայկական չեղող շրջանները, հայկական դրամագիտութիւնը կարելի է բաժնել հինգ որոշ ժամանակաշրջաններու, այսպէս -

4) H. Seyrig, *Trésor Monétaire de Nisibe*, Revue Numismatique, Paris (1955), p. 112-113. G. Le Rider, Revue Numismatique, 1906, pp. 7-35. Խ. Մուշեղեան, Պատմա-քանակական Համեդէս, Սրեւան 1964, թիւ 2, էջ 317-323: Զ. Պառկեան Արտաշէսեան Հարստութեան դրամները, Վիմեմա 1969: Ա. Տօմապետեան, Ակնարկ մը Տիգրան Գ.ի Զհրատարակուած Դրամներուն Վրայ, Զամասէր 1968, թիւ 1, էջ 10-12: Նոյնին Արտաշէսեան Հարստութեան Վերջին Գահակալներուն Դրամները, Հայկագեան Հայագիտական Համեդէս, Պէյրուք 1970, էջ 74-92:



ԹԵՂՈՒՏԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՈԹՈՂԸ

Երուանդեան շրջան 400 (?) Ք. Ա. - 190 Ք. Ա.

Արտաշէսեան շրջան 189 Ք. Ա. - 1 Ք. Ե. /6

Կիլիկեան շրջան 1080 - 1375 / 1424 Ք. Ե.

Հանրապետութեան շրջան 1918 - 1920 Ք. Ե.

Խորհրդային շրջան 1920 Ք. Ե. - ցարդ

Ինչպէս կը տեսնուի՝ վերոյիշեալ ժամանակաշրջաններուն առաջին երկուքը նախաքրիստոնէական շրջանի կը պատկանին եւ ասոնց դրամները թէ հազուազիւտ են եւ թէ սուղ, մանաւանդ երւանդեան շրջանի դրամները։ Արտաշէսեան հարստութեան դրամները յարաբերաբար աւելի ուսումնասիրուած են եւ անոնց շարքերը աւելի կազմուած, մանաւանդ վերջին տասը տարիներու ընթացքին՝ չնորհիւ ծոքթ. Պտուկեանի անխոնջ աշխատանքին (5)։

ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԳՐՈՒՄ

Հակառակ Արտաշէս Ա.ի վրայով հիւսուած փառահեղ պատմութիւններուն, ցարդ այս արքային ոչ մէկ դրամ վերագրուած է, եւ կամ ալ եթէ վերագրումներ եղած են, անոնք ընդունելի չեն և զած բանիմաց դրամագէտներու կողմէ։ Ոմանք կը խորհին թէ արտաշէսեան շատ մը դրամներ սխալմամբ ներկայացուած են որպէս արշակունի դրամներ, բայց այս տեսակէտը իրականութենէ շատ հեռու է, որովհետեւ շատ մը ուսումնասիրութիւններ կան, որոնք այս խնդրին շուրջ լայնօրէն կը խօսին։ Մանաւանդ խիստ կարեւոր եւ բնորոշող կամ զատորոշող ազդակ մը կը հանդիսանան արտաշէսեան կամ ինչպէս յաճախ կոչուած է հայկական խոյրն ու ապարօշը, որոնք արտաշէսեան բոլոր թագաւորներուն դրամներուն վրայ կը տեսնուին։ Նոյնիսկ՝ եթէ կան կարդ մը դրամներ, որոնք հայկական խոյր կը կրեն եւ հայկական չեն նկատուած, ինչպէս կոմմագենէի քանի մը դրամները, անոնց ալ հայկական ընոյթ չունենալը շատ հարցական է, նոյնիսկ առարկելի (6)։

Եթէ ակնարկ մը նետենք Արտաշէսեան հարստութեան գահականերու ժամանակագրական ցանկին վրայ, իսկոյն պիտի նըշմարենք կարդ մը անուններ, որոնք մէկէ աւելի թագաւորներու կողմէ դործածուած են. այլ խօսքով՝ կան երկու թագաւորներ Արտաշէս անունով, չորս՝ Արտաւազդ անունով եւ հինգ՝ Տիգրան ա-

5) Զ. Պտուկեան, Աշուած աշխ.։

6) Նայմք, էջ 106-110։

նունով։ Այս պարագային մեզ կը հետաքրքրեն մի միայն «Ա» տառով սկսող անունները՝ Արտաշէս և Արտաւազդ։

Ինչպէս ներկայիս՝ նոյնպէս անցեալին՝ երբ բառ մը կամ անուն մը ուղենք հայացնել կը հետեւինք որոշ տառադարձական օրէնքներու։ Հարկաւ նոյնն էր պարագան երբ օտարներ փափաքէին հայկական անուն մը իրենց լեզուով արտայայտել։ Հետաքրքրական է դիտնալ թէ «Արտաշէս» անձնանունէն սերած տարբերակներու թիւը, որ քանութիւն կը հասնի, արդիւնքն է դրացի երկիրներու լեզուներով կատարուած տառադարձութիւններուն (7)։ Հոս հարց կը ծագի թէ այս տարբերակներէն որո՞նք պէտք է ակնկալենք տեսնել հին դրամենրու կամ յիշատակարաններու վրայ։ Նկատի ունենալով հին պատմագրութիւնը եւ յիշատակարաններու վրայի արձանագրութիւնները, աւելի հաւանական կը գտնենք Artaxias (Արտաքիս) և Artaxerxes (Արտաքսերքս) ձեւերը (8)։ Նոյնպէս կարեւոր է դիտնալ թէ ինչպէս հայերէն գրաբարի, նոյնպէս հին յունաբէնի պարագային ոչ միայն անունները, այլ ածականները եւ մակդիրներն ալ կը հոլովուին, համաձայն քերականական օրէնքներու։ Ասոր համար, հին դրամենրու վրայ յաճախ կը հանդիպինք նոյն գոյականին, անունին եւ ածականին հոլովուած զանազան ձեւերուն։

Վերջապէս 2160 տարիներ ետք՝ գտնուեցաւ պղինձէ դրամ մը, դոր կրնանք վերագրել Արտաշէս Ա.ի։

Դրամին կշիռն է 4·0 կրամ, տրամագիծը՝ 1·60 սդ. եւ մաս կը կազմէ մեր անձնական դրամագիտական հաւաքածոյին (Տես տախտակ Ա. թիւ 1)։

Դրամի երեսին վրայ կը տեսնուի արքային մօրուսաւոր կիսանդրին աջ դարձած՝ գլխուն հայկական խոյր եւ ապարօց։ Թագին ընդհանուր ձեւը եւ արուեստը՝ բաղդատած Տիգրան Բ.ի., Արտաւազդ Բ.ի. եւ այլ աւելի ուշ արտաշէսնեան զահակալներու թագերուն հետ, աւելի նախնական է, յարաբերաբար նուազ զարգացած։ Հոն չեն տեսնուիր զոյդ արծիւներ, հայկական ութանկիւն արեւ, եղջիւր, եւ այլ բուսական զարդեր։ Ալ աւելին՝ թագին վերի մասին վերջաւորութեան կոնածեւ զարդերը նոյնիսկ ճշգրտորէն չեն քանդակուած, ոճը դեռ իր սկզբնական շրջանին մէջ էր, եւ հե-

7) Հ. Անտոնան, Հայոց Անձնանունների Բառարան, Ա. Խոր., Երեւան 1942, էջ 305։

8) Նոյնը, էջ 305-306։ Յ. Մամանդեան, Աշ. աշխ., էջ 128-133։ Գ. Կարախանեան, Աշ. աշխ., էջ 276։

տըգհետէ կազմաւորուելով պիտի բարեփոխուէր եւ ի վերջոյ նմանէր Տիգրան Բ.ի կամ Արտաւազդ Բ.ի թաղին (Տախտակ Ա. թիւ 2 եւ 3) :

Դրամին կռնակին կողմը աւելի հետաքրքրական է եւ բացառիկ : Կեղրոնը՝ ուսուցիկ կէտերով քանդակուած է բարձր, սրագուզաթ լեռ մը, զագաթին՝ խոշոր արծիւ մը թսուած՝ ձախ դարձած դիրքով : Շատ հաւանաբար, այս արծիւը ծառայած ըլլայ որպէս նախատիպ արտաշէսիան թաղի ոճին, որ դար մը ետք զարգանալով՝ կրկին հանդէս կու զայ զարդարելու համար հայոց կայսրին թաղը : Սակայն՝ այս պարագային՝ «Արքայից Արքային» թաղը կը զարդարեն երկու արծիւներ, փոխան մէկի՝ զետեղուած ութանկիւն հայկական արեւին երկու կողմերը, որոնք զիրար կը դիտեն (տախտակ Ա. թիւ 2) : Մեր կարծիքով՝ Արտաշէս Ա.ի վերադրուած դրամին վրայ գտնուող այս բարձր լեռը կը ներկայացնէ Հայաստանի կարեւոր լեռներէն մէկը, միաժամանակ խորհրդանշելով Հայաստանը, որ լեռնային երկիր մըն է : Այս կերպով լեռ կամ լեռնային երկիր ներկայացնելը ծանօթ է զրամագիտութեան եւ գործածուած է նաև այլ ժողովուրդներու զրամահատութեան մէջ :

Աջն երկու ուղղահայեաց սիւնակներով՝ յունարէն խորադիրն է **ΒΑΣΙΛΕΩΣ | ΜΕΓΑΛΟΥ**, այսինքն՝ «Արքայի Մեծի» . իսկ ձախին՝ մէկ սիւնակով, խորագրին միայն առաջին չորս տառերը ընթեռնելի են **ΑΡΤΑ** (Արտա...) եւ մնացեալը՝ սեւ կորկով ծածկուած ըլլալուն անընթեռնելի է : Հակառակ դրամին լաւ վիճակի մէջ ըլլալուն՝ դժբախտաբար ունինք թագաւորին անւան միայն առաջին երկու վանկերը, որոնք կաղմուած են այս չորս տառերով : Հաւանաբար՝ եթէ դրամը մաքրուի, մնացեալ տառերն ալ ընթեռնելի դառնան, բայց չուզելով դրամին վրայի գեղեցիկ կորկը կանդարել՝ այսքանով գոհացանք : Ուստի՝ որպէս ամենահաւանական կարելիութիւն՝ զայն վերագրենք Արտաշէս Ա.ի եւ խորագրին ընթերցումը վերծաննենք որպէս **ΑΡΤΑΞΙΟΥ** կամ **ΑΡΤΑΞΕΡΕΟΥ**, որոնք՝ ինչպէս նախապէս յիշեցինք, Արտաշէս անձնանունին տառաղաքաձութեան ամենագործածական տարրերակներն են : Որպէսզի ընթերցումը շփոթութեան չմատնենք՝ երեք սիւնակներու ամրողջական ընթերցումը կու տանք հայերէնով : «Արքայի Մեծի Արտաշէսի» : Այս պարագային հետաքրքրական է նկատել երեք բառերուն ալ սեռական հոլով ըլլալը . անուն, անձնանուն եւ ածական հոլովուած են :

Արտաշէսեան Հարստութեան թագաւորներու շարքին մէջ մէկէ աւելի անդամներ կը հանդիպինք Արտաշէս, Արտաւազդ եւ

SUN SUN U.




1



2



3



4



Տիգրան անունը կրող դահակալներու: Ներկայիս մեզ ա'լ աւելի կը հստաքքրեն առաջին երկուքը, «որովհետեւ անոնք «Ա» տառով կը սկսին: Դժբախտաբար՝ այս պարագային՝ Արտաշէս եւ Արտաւազդ անունը ունեցող թագաւորներու թիւը հինդի կը հասնի. Երկու Արտաշէս եւ երեք Արտաւազդ: Ուրիշ դժուարութիւն յարուցանող պարագայ մըն ալ այս երկու անձնանուններուն առաջին չորս տառերուն նաև առաջին երկու վանկերուն թէ ուղղագրութիւնով եւ թէ յաջորդականութիւնով իրարու յար եւ նման ըլլալն է:

Վերջապէս հարց կը ծագի թէ այս հինդ թագաւորներէն ուրո՞ւն պէտք է վերագրել այս միական դրամը: Հարկաւ անոր որ ամենէն աւելի հաւանական է: Որպէս լաւագոյն լուծում կ'առնենք պատմական եւ դրամագիտական տուեալներ եւ զանոնք կ'ենթարկենք վիճակաղբական վերլուծումի: Նախ մէկուսացումի օրէնքով անհաւանական թագաւորները կ'անտեսենք, եւ ապա մեր վերադրումը. կ'ընենք հիմնուելով հաւանականութեան օրէնքին վրայ:

Նկատի առնելով դրամին կշխը, մետաղը, թագին ձեւը, ոճը, խորագրերը եւ կարդ մը այլաբանական խորհրդանշաններու դոյութիւնը, զայն պէտք է վերագրել թագաւորի մը, որ գէթ գահակալած ըլլայ Տիգրան Բ.էն առաջ: Երբ բաղդատենք տախտակ Ա.ի թիւ 1, 2, 3 դրամները, խակոյն պիտի նկատենք որ Տիգրան Բ.ի եւ Արտաւազդ Բ.ի թագերը շատ աւելի կազմաւորուած են քան թէ ինդըոյ առարկայ դրամին վրայի թագը, որուն վրայ բացակայ են հայկական զարդերը: Նոյնչափ կարեւոր է նկատել գործածուած պատուանուններու տարբերութիւնը – Տիգրան Բ. եւ Արտաւազդ Բ. տարբեր պատուանուններ կամ մակդիրներ գործածած են (9): Այս երկուքին վերագրուած ոչ մէկ դրամին վրայ «Արքայի Մեծի» պատուանունը գոյութիւն ունի: Իսկ՝ Արտաշէս Բ.ի կամ Արտաւազդ Գ.ի՝ երբեք կարելի չէ վերագրել, որովհետեւ անոնք շատ աւելի ուշ ժամանակաշրջանի մը կը պատկանին: Նոյնիսկ բաղդատութիւն մըն ալ կարելի չէ ընել, որովհետեւ Արտաւազդ Գ.ի ցարդ ոչ մէկ դրամ վերագրուած է, իսկ՝ Արտաշէս Բ.ի մի միայն մէկ դրամ, այն ալ անբաւարար փաստով (10) (Տես Տախտակ Ա. թիւ 4): Ի վերջոյ՝ հինդ դահակալներէն կը մնան երկուքը, Արտաշէս Ա. եւ Արտաւազդ Ա., որոնց կրնանք վերագրել այս դրամը, բայց՝ հարկաւ ոչ միաժամանակ երկուքին, քանի որ այս երկու թագաւորներէն ոչ մէկ դրամ հասած է մեղի, բաղդատութեան ոչ մէկ եղր ունինք: Բայց

9) Զ. Պոռւկեամ, Աշուած աշխ., էջ 32-35:

10) Նոյն, էջ 30:

Նկատի առնելով դրամին տառերուն խոչըրութիւնը և անընթեռնելի մնացած մասին կարճութիւնը, աւելի յարժար կը թուի զայն վերծանել որպէս **АРТАЕИОУ** քան թէ այլ՝ աւելի երկար տարրերակներ կամ Արտաւազդ անձնանունը։ Այս պատճառով հոււնականութեան նժարը քիչ մը աւելի կ'իջնէ Արտաշէս Ա.ի կողմը։ Իսկ՝ Երկրորդ ամենէն հաւանական դահակալը կը հանդիսանայ Արտաւազդ Ա.։

A BRONZE COIN OF ARTAXIAS I : THE FOUNDER OF THE ARTAXIAD DYNASTY

ASBED H. DONABEDIAN

In this article an attempt has been made to attribute a unique bronze coin to Artaxias I, the founder of the Artaxiad dynasty.

To make things more comprehensible, a brief historical background and some numismatic data are discussed.

The coin belongs to the author's rich collection of Artaxiad coins. Its weight is 4 grams, and its diameter 16 millimeters.

Obverse: King's bust turned right, wearing Armenianian tiara, slightly bearded.

Reverse: A high conical mountain represented in dots, with a large eagle perched left on its summit. The Greek inscription on either side of the mountain reads: : **ΒΑΣΙΛΕΩΣ |**

ΜΕΓΑΛΟΥ || ΑΡΤΑΕΙΟΥ

